

Մանօք . — Մեր ձեռքը եղած օրինակին մէջ սկիզբէն չորս՝ եւ վերացերէն երեք թուղթեր ինկած են : Յիշատակարանիս մէջ կէտառ դրութեամբ անցանք այն բառերն որոնք անընթեռնի եղած են՝ յիշատակարանի վերջին թղթին մասամբ մաշած ըլլալուն համար : Արգարի մօրը անունը կը կարդանք թէ Եւս է . ի՞նչ մեծ քարերախտութիւն պիտի ըլլար եթէ յիշատակարանին մէջ կարդացուէր նաեւ . հօրը անունն ալ . վերջին կ դիրէն կրնա՞նք արդեօք հետեւցնել թէ Սահակ էր . բայց չաս ասարակուսիլի :

Մատեանու է ԺԴ. թերթ , ամէն մէկ թերթը ութական թուղթ (= 104 կամ 208 էջ) , պակաս (ինկածներն) են եօթը , այժմ մնացած է միայն 97 թուղթք : Ժամագիրքը՝ սկիզբէն մինչեւ 64դ թղթին վերջը կը լրանայ . ապա կը սկսի Պատարագամատոյցը : Տպագրութեան տառերու ձևն նման է ԺԵ. զարու ձեռագրաց տառերուն : Զարդագիրք կան աեղ աեղ , Խորագիրք չաս տեղ կարմրով են , թէ եւ ընդհանրապէս նոյն տառերով , աեղ աեղ ալ նոյնաձեւ բոլորգիր մանր տառերով տողեր ալ կը տեսնուին :

7. ՅԻՍՈՒՍ ՈՐԴԻ . (Ա. Տպգր.)

8. ՄԱՆՈՒՅԹ . — (Ա. Տպգր.)

Մանօք . — Այս երկու գիրքերն ալ կը վերագրուին Արգարի , իբր թէ՝ առաջինը տպագրած ըլլայ Վենետիկի մէջ 1565. եւ երկրորդն՝ Կ. Պոլոսյ մէջ 1569ին : Մաշտոցի մասին յիշատակութիւն մը կը դանենք Մատեանագրութեան մէջ (Տպ. 1883 Վենետիկ) այսպէս . « . . . որուն միայն քանի մը թերթերն հասած են մեր ձեռքք : Տառքն ձեռագրաց տառից ձևոց նման . ինչպէս . . . ժամագրոց եւ Աղթարաց . . . » :

ԿԱՂԵՑ

Մ. ԿԱՂԵՆԿԱՏՈՒԱՅԻՈՑ ՄԼԿ ՆՈՐ ԶԵՐԱԳԻՐՆ

13 Norham Gardens,
Oxford, 5. 4. 1903

Monsieur

Je viens de recevoir l'avis selon lequel on va publier une nouvelle édition des Historiens Arméniens.

J'espère que les savants rédacteurs ne négligeront pas un MS de **Մովսէս Կաղանկատուացի** nouvellement acquis par le Musée Britannique.

Pour démontrer la haute valeur de ce MS j'ajoute pour votre revue une collation de trois pages (12, 13 et 14) seulement de l'édition imprimée de Moscou, livre I, chap. 10.

Votre très dévoué
FRED. G. CONYBEARE

Lus նոր գրչագրին, fol. 11a

Lus տպագրին Մուկուսյի

Հակառակս մտեալ 1)	թ. 12. Հակառակս լեալ
յայսէ խոռվուե	նորքա ՚ի խոռվութեան
համարեցաւ մեանել ի պատերազմ 2)	համարեցաւ մեռանել պատերազմաւ
գնդին, ռահան 3) անուն	զընդին ունն Ռահաս անուն
դիմեաց զագանաբար գնդին 4)	դիմեաց զալ անբար գնդին
եւ	թ. 13 1. 4. զոր եւ
Հաւանեցոյց (իերուածին վրջ. գրուած)	Հաւանեցոյց
միաւորեցաւ գունդն 5)	միաւորեցայ ՚ի գունդն
ծառայութիւն	ծառայութիւն նորա լզզօրսն
ձորա եւ անցոյց յայնկոյս զզօրսն 6)	Զորայ, էանց յայնկոյս եւ անցոյց ընդ իւր
եւ մետաստան 7)	եւ զմետաստան
զլեառնորդայսն 8) եւ ընդդէմ	զլեառնորդեայս, ընդդէմ [ծել զնա
կարացին 9) ածել ի հաւանութիւն զնա կարաց (Պերող) ՚ի հաւանութիւն ա-	այլ սա զրով
այլ սա զրով 10)	յիշեցուցանէր
nr 11) փոխանակ	որոց փոխանակ
զարեւ հատէք	զարեւսն հատիք
կարացին ածին 12) զնա	կարէ ածել զնա
յաշխարհն ալանաց 13) եւ բացին	յաշխարհն Խայլանդրաց եւ բացին
յղեաց 14)	Ապա յղեաց
մոգ են դիմա եւ 15)	մոգ էին եւ դու
երանելի այրն	երանելի այն ոչ թէ
թագաւորին պարսից եւ ի զեղը 16)	թ. 14. թագաւորին Պերող ՚ի զիղը
... n.	հազար
Կհայր ըստ այ	Կհայր ընդ Աստուծոյ

P. S. On peut noter que la première édition de *Մովսէս Կաղանակայուացի*, publiée à Paris 1860, s'accorde beaucoup mieux avec ce manuscrit que l'édition de Moscou.

F. C.

Տահնազարեան տպ. ունի, եր. 100.

- 1) Եհաւ · · 2) մեռանել պատերազմաւ · · 3) ոմն ռահաս · · 4) զի-
- մեաց զալ ամբաւ գնդիւ իւրով · · 5) միաւորեաց աս գունդն · · 6) Զո-
- զայ եւ անցոյց յայնկոյս զզօրսն · · 7) մետաստան · · 8) զլեառնորդեայսն ·
- · 9) կարաց · · 10) այլ զրով եւ · · 11) պակասի՝ որ · · 12) կարեն
- ածել · · 13) Աղուանզրեաց · · 14) Ապա յղեաց · · 15) մոգ էին եւ
- դու · · 16) թագաւորին Պերող ի զիղջ ·

Սան. Խմբ. Բանասէրի